

և վաղերիան. դու անոնց իբր պահպան հրեշ-
տակ եղիր. հսկէ այս օրիորդին վրայ՝ որուն
Աստուած մեծամեծ փառքեր պատրաստած է, և
նեցողի եղիր այս ծերունոյն՝ որ պէտք ունի
խաղաղութեան:

Վաղերիա համբուրեց Սրբոյն ձեռքը, և ար-
ցունքը չորցնելով՝ ըսաւ ի ի երաստագիրտութեամբ.

— Հայր իմ, բարեբարդ իմ: Ա՛լէն օր իմ
ձայնս պիտի բարձրանայ գրեց օրհնելու համար.
առանց քեզի՝ կը սոսկամ յիշելու՝ որ ես մին-
չեւ հիմայ աւար մ'իմանց պիտի ըլլայի դժոխքի.
քեզի պարտական եմ իմ փրկութիւնս: Ա՛լէ, մի՛
մոռնար զիս աղօթքներուդ մէջ. Աստուած կը
լսէ սուրբերուն աղօթքին:

— Այ՛մ, ես պիտի աղօթեմ ձեր ամենուն հա-
մար. բայց այդպէս բոլորովին մի՛ մտադատիք.
դեռ բաւական ժամանակ կայ մեկնելուս, զեռ
առագաստ քացած է՛ զիս Հոովմէն անոնց ամենոց
հարն ...:

Պարսպ տեղ Հերոնիմոս կը շնարհ զուար-
թացնել իր բարեկամները. ինչ որ ալ ընէր՝ ոչ
կը կը ծայրէր. և բոլորն ալ լուսուսուած և ցա-
ւով կը մտածէին իրենց Վարդապետին մերձաւոր
բաժանման վրայ:

Մելանիա միւսներուն համեմատութեամբ այն-
չափ տրամած չէր, վաստ զի չուտ թէ ոչ՝ պիտի
երթար Սրբոյն ետեւէն. բայց այնպէս չէր Վաղե-
րիայի և Աղօղիտի համար, որոնք հազիւ կը
ծածկէին իրենց ցաւը:

— Ի՛նչ պիտի ըլլայ մեզի, երբ դու ալ թո-
ղուս գնեց, ո՛վ Մելանիա, ըսաւ օրորոյն:

— Մի՛ վախեր, ես չեմ հեռանալ առանց ա-
պականցնելու նախ ձեր վիճակը:

— Ա՛լէ, գմեզ ալ միասին տար, գոչեց Վաղե-
րիա, պատրիկուհւոյն գիրկը ինկնալով:

— Հայրդ չի կրնար մեզի հետ գալ, ո՛վ դուս-
տրը. բայց մի՛ լար, մեկը նորէն գիրար կը տես-
նենք այս աշխարհիս վրայ, և եթէ Աստուած
չուզէ այս բանս, այն ատեն երկինքը կը տես-
նուիրք իրարու հետ:

— Այ՛մ, երկինքը, ուր պիտի երթամ ես ձեզի
սպասելու համար, ընդհատեց խօսքը Դեկոս խո-
րունկ ձայնով:

Ա՛լէնքն ալ պատրիկին երեսը նայեցան, և Հե-
րոնիմոս զարմացած անոր խօսքերուն վրայ՝ խոր
հառաչանք կը հանեց, և Աղօղիտս աւելցուց.

— Ո՛վ զաշակիրով երիտասարդ, մի՛ խօսիր
դու մահուան վրայ, և ինձի՛ ծերունոյս թո՛ղ
ձեզմէ՛ ամենէն առաջ փրկութեան յաւիտեանական
նաւահանգիստը հասնելու յոյսը:

— Ո՛րչափ անզամ տեսած եմ նորարդողը
թփփկին ինկնալը՝ դարաւոր կաղնիին առջև,
ըսաւ Դեկոս:

— Վերջ տանք այս տխուր մտածութիւննե-
րուն, գոչեց Մելանիա, և իր բնիկ աշխուժու-
թեամբ՝ զուարթ կերպ մը տուաւ խօսակցու-
թեան:

Երբ Հերոնիմոս և Դեկոս մեկնեցան՝ Մելա-

նիայի տունէն, Վաղերիա սենեակը քաշուցաւ,
և չկրնալով քնանալ, լացաւ և աղօթեց բոլոր
գիշերը:

Նոյնպէս Դեկոս ալ սաստիկ տրտմոր էր Հե-
րոնիմոսի մեկնելուն վրայ, և պիտի ուզեր անոր
հետ մէկտեղ երթալ, բայց չէր կրնար թողուլ
ուսմունքը, և միանշանակ վիճակի կոչումն չու-
նենալով՝ չէր ուզեր ինքզինքը ուխտաբարութեան
ներքեւ ձգել, որուն վրայ կրնար զգշալ ապա-
գային:

Հերոնիմոսին Հոովմէն մեկնելու իրիկունը՝
Մելանիա, Վաղերիա և Աղօղիտս միասին հա-
ւարուիր էին Ասեղայի տանը մէջ, որ դեռ չէր
գիտեր Սրբոյն մեկնելը, երբ իրեն թուղթ մ'ե-
կաւ:

Երկայն նամակ մ'էր զոր Հերոնիմոս փոստ
դեռ ուտը չըրած զինքը եզրպատոս տանող նա-
ւին մէջ, որով կ'իմացնէր իս իր մեկնումը, և
կը վերջաներ զայն այս խօսքերով. « Ողբունէ՛
բոլոր քոյրերը, և ըսէ՛ իրենց՝ թէ՛ միասին պիտի
էլլենք Քրիստոսի ստեանը, ուր ամենուն յայտ-
նի պիտի ըլլայ թէ՛ ինչ դիտաւորութեամբ ապ-
րած է իւրաքանչիւր ոք: Մի՛ մոռնար զիս, ո՛վ
զերազանց օրինակդ ողջախոհութեան և կուսու-
թեան, և քու աղօթքովդ հանդարտէ՛ ծովուն
խոոված ալիքները՝ »:

Ասեղա համբուրեց Հերոնիմոսին յարգանքով
Սրբոյն գրութիւնը. յետոյ աչքերը դէպ ի երկինք
վերցնելով՝ ըսաւ յուզումով.

— Հերոնիմոս, քու աղօթքներդ իմիկներս
աւելի լսելի կ'ըլլան Աստուծոյ. աղօթէ՛ ուրեմն
որպէս զի այս իմ մահականացու մարմինս հանգ-
չի շուտով գերեզմանին մէջ:

Հոն ներկայ եղողներ Ենեկուանքով լացին,
և մինչդեռ սուրբ Վարդապետն կը համբողջը
ծովուն վրայ՝ ուրաքանչեւ կրկին տեսնելու Քրիս-
տոսի ծննդեամբ և մահուամբ նուիրագործուած
տեղերը, անդին իր բարեկամներն կու լային
դառնապէս, և բոլորովին անմխիթար մտացած՝
մտքով կը հետեւէին անոր:

ԻՆՉ Է ՍԱՏԱՆ

Երազ մ'է Սատան. Կնդրո՞մ ու իւրզմի խայթ
իմքը՞ ըստեղծեց. Սատան է՛ Կայէ՞ծ
Որ իբրը գազամ՝ երկմայի՞ շանթմ
Հաւածուած, փախի՞ ղէպ անապատներ.

Երազ մ'է Սատան. Ատորիդան է՛ ճա.
Որ անգութ զօրքով՝ մարդու՞ զանկերու՞
Վըրայէ՞մ կ'անցնի. դայալ խոտմ անգամ
Այդ ասպատակի ոտքէ՞մ կը լորձայ.

Երազ մ'է Սատան. Մազրէթմ անարդար
Որ կը տապալէ՛ մատնի՞ թըշմամիմ.
Մեր մէջ՞ է Սատանմ. Թէ այմ մեղքերում,
Որ մերու՞մ չու՞նի, իմքմ է՛ յար պատճառ.

Եւ օր մը թէ՛ մարդ՝ յոգմած ատնէլ,
գատեռագմմերէ, քակուէր սիրո՞մ
Ապրիլ, պիտի ծայն թ'այն ատնմ լըսուէր
Նրկրէս, ծովերէ՞մ, մ'է « մեռա Սատան ».

ԱԿԱՐՏՈ ԱԿԱՐՏՈ

Թրգմ. Հ. Ղ. ԲՈՒԿՆԱՆ

1. Հերոնիմոս ա Ասեղա. Թղթ. ԽԵ.